

ԿՐՈՆԱԿԱՆ

ՑԱՒԵՐԺԱԿԱՆ ՆԵՐԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Եւ առաւափկ են ըստ ձեզ եմ զամբայն աւարտ՝ մինչեւ ի կատարած աշխարհի:

(ՄԱՏ. Խ. 20)

Վերահասու ըլլալ կարենալու այս խօսքերու ճշմարտութեան, և անոնց անմիջական լրումին, ի մտի պէտք է ունենալ զանոնք՝ որոնց ուղղուեցան այս խօսքերը առաջին անգամ, երբ Յիսուս կը բաժնուէր իրեններէն և աշխարհէն, Եւ յիրաւի առաքեալները երբեք իրենց այնքան մօտ չէն զգացեր զ Յիսուս, բայց իրմէն բաժնուելէն վերջ միայն։

Առաջ, ճիշդ է, իրենց մարմական աշխերով կը տեսնէին զայն, կը վայելէին անոր ներկայութիւնը, և կը հանային անոր հրաշքներուն վրայ, Տեսած էին իր յաղթական կեցուածքը մրրկայոյդ ծովան վրայ, հանգիստած եղած էին Ղազարոսի յարութեան, և վայելած ուրիշ շատերու հետ, հացերու բազմացման հրաշքին արդիւնքը, սակայն հակառակ այս բոլորին, Յիսուսի առերեւոյթ պարտութեան աեսարանը բաւական եղաւ որ անոնք լեզապատօն փախչին, մոռցած կարծես յիշեալ բոլոր իրութիւնները։

Ի՞նչ էր ուրեմն այն զօրութիւնը, որ մինչեւ այն ատեն վախկոտ ու գոզակար այս մարդիկը գոտեպնեց ու մաքնիսացոց և մղեց բացայատօրէն քարոզելու այն գաղափարներու մասին, որ մինչեւ այն ատեն զիրենք վերապահ կը թողուը: Ի՞նչ էր այն անսակոր ու ձգողական ուժը, որ հազարաւորներ իրենց կ'առաջնորդէր, և այն հաւասարիքը, որ սիրով մահուան կը տանէր զիրենք, գողացնելով Փեսոսի և Ագրիպայի նման դատաւորները, և զարմացնելով ժամանակի հեթանոս իմաստակըները: Ուրկէ՞ այս բոլորը, իթէ ոչ այն խորունկ զգացումէն, թէ Յիսուս իրենց հետ է, թէ Ս. Հոգիին հեղումովը նորոգուած՝ անոնք իրենց մէջ կը տաճարակրէին անոր հոգին. և հաւատացած էին Տիրոջ այն խոր-

տումին թէ՝ Ես ձեզի հետ պիտի ըլլամ մինչեւ ի կատարած աշխարհի:

Քրիստոս՝ որուն յաւիտենական ներկայութիւնը կը զգան անոնք, լոկ իտէական գոյութիւն մը չէր անոնց համար, արտագրուած իրենց անցողակի յուզումներէն: Ոչ ալ մարդկային տեսակ մը գաղափարատիպ, զոր իւրաքանչիւր սերունդ ստէպ իր միտքին մէջ կը ստեղծէ, անոր փոխտալով յաճախ լեզուն իր սեպհական ներշընչումներուն և մտածումին: Եւ ոչ ալ պարզ յիշատակ մը, որուն պատկերը կ'ուրուանայ մեր մտածումին մէջ, ժամանակի մը համար միայն: Անոնց ոգեկոչած, և ըզգացած Քրիստոսը աւետարաններու կենդանի Քրիստոսն է, առանց փոփոխման և դիմաց եղծումի: Եւ նոյն կը մայ Քրիստոսը նաև ի. գործ իր աշակերտներուն համար, որոնք նոյն կերպով կը տեսնեն ու կը զգան զայն, ինչպէս առաջինները. և կրնան ըսել Ս. Պօղոսի հետ, թէկ զինք չենք ճանչնար ըստ մարմուտ, բայց կը ճանչնանք ըստ հոգւոյ, և այս վերջին հանգամանքով է որ անապրած է գարերով՝ այնքան ներշնչող և կենդանի, սերունդներու հոգին մէջ:

Թերեւ կարելի ըլլայ հերոսի մը կամ սուրբի մը համար ըսել թէ իր յիշատակովը կը խօսի մեզի, թէկ բաժնուած գարերով մեզէ: Եւ սակայն ստէկ անսահմանօրէն աւելի է Քրիստոսի ներկայութիւնը. վասն զի բառերն և պատկերներէն անզին կայ կենդանի Փրկիչը, որ կը յայտնուի սիրտերու: Այսպէս որ երբ կ'ըսենք թէ Յիսուս ներկայ է, կը գործածնենք բառը իր հոգեց կամ հարազատ իմաստով: Այս վերջինն առումով միայն կը բարացուց Յիսուսի իրական ներկայութիւնը, և այս ներկայութիւնն է որ Ան խոստացած է իրեններուն և իր նեկանցիցներին: Իրողութեան այս հանգամանքին մէջ պէտք է փնտուել գաղտնիքը անոնց, որոնք Յիսուսի իրական ներկայութեամբ երաշխատորուած հրաշքներ գործեցին, և ասոր հակառակ իրողութեան մէջ կը կայանայ գժբախտութիւնը անոնց՝ որոնք միայն իր անունին կառչած կը վրիպին իրենց գերին մէջ:

Նկատեցէք զ Յիսուս իրք անհատ մը միայն, մին անոնցմէ զորս մարդկային պատմութիւնը մեծ բառով կը տիտղոս և այն ատեն ինք ուրիշ բան պիտի չերեկի մեզի,

բայց միայն իրեք պատկեր մը կամ յիշատակ մը որ մեզի պիտի բերէ մեռած ժամանակի մը յուշքերն ու հրահանգութիւնները միայն:

Ի մտի ռևնեցէք ընդհակառակն Ս. Դրական Յիսուսը, այինքն աշխարհի Փրկչէը, և դուք պիտի զգաք ի՞ն ներկայութիւնը և պիտի հաւատաք ի՞ր սիրոյն. վասնի այս անգամ ի՞ր և մեր միջն գոյաւորուած կապը այլևս լոկ յիշատակ մը պիտի չըլլայ, այլ հաջորդակցութիւնն մը, և նախասիրուած ժամագրութիւն մը զոր ան պիտի պայմանաւորէ մեր հոգիներուն։ Այն ատեն միայն հնարաւոր կ'ըլլայ ըմբռնել աշխարհի Փըրկիլը ի՞ր յայտնութիւններով, ի՞ր սիրոյ առաքեալի հանգամանքով, և կրոսրաւծ՝ ոչխարիրուուն նկատամամբ ի՞ր ուսեցած բարի հոգուի հոգածութեամբ և ի խնամքով, այն ատեն մեր մասին ըստաւածները լոկ այլարանութիւններ չեն լինին, այլ իրականութիւն մէջ որ ի՞ր ճշմարտութեան հաւաստիքը պիտի խառնէ, մեր կեանքին, և մեզի հետ պիտի ըլլայ մինչև ճակատագրական այն օրը, երբ զինք պիտի կարենանք տեսնել այլևս եթիւ առ երես, համաձայն ի՞ր խոստումին։

Ճիշդ է թէ առաքեալները, իրեք հաւաստիքմ հրեաներ, պաշտած էին իրենց հայրերու Աստուածը, որ իրական ու ճշմարիտ էր իրենց համար, ծունը զրած էին Տաճարին մէջ լսած էին իրենց Վարդապետը Կափառաւայումի սինորուկին մէջ, և երազած իրեն հետ միասին Փալիլոյ լճակին կազուց չուրեղուն առջն։ Անոնք գիտաք վԱստուած, բայց չէին կրցած զգալ Անոր իրականութիւնը։ Հացերուն հրաշքը, ջուրին գինիի փոխուիլը, կոյրին բժշկութիւնը, բոլոր ասոնք կը զգացնէին Աստուածոյ մերձաւորութիւնը, կը տաքնային Անոր հպումէն, կը պայծառանային Անոր աստուածային պատկերով։ Սակայն այդ բոլորը այլեւս անուշ միշտակներ կը մնային այն գժնդակ օրէն ի վեր երբ Ցուգան Գերթսամանի առաջնորդեց զինուորները։ Բայց Յարութեան ու մանաւանդ Համբարձման հրաշալի իրողութիւններէն վերջ, Խորհուրդը՝ Մեծվայելչութեամբը զոր անոնք ըզգացեր էին երեամն, զարձեալ ետ կուզար, իրենց մէջ յաւերժօրէն մնալու համար։

Համբարձումը վերջին ելքացեալ րեեսը

եղաւ Յիսուսի երկնայնացման, և Զիթենեաց լեռը՝ կամրջակէտը երկրի և երկնքի և եաները՝ նոր չէր որ տեսարանները պիտի դառնալին մեծ կրողութիւններու, կրօններու պատմութեան մէջ անոնք Աստուածոյ մօտենալու, երկնայնանալու աննդուղներ են։ Սինա և Թորէ Հին Ուխտի մէջ, Հիմալայնան և Զիմաւեստան աշխարհը երկնքին մերձեցնող կատարներ եղած են։ Այսուածոյ մօտենալու, երկնայնանալու աննդուղներ են։ Սինա և Թորէ Հին Ուխտի մէջ, Հիմալայնայ և Զիմաւեստան աշխարհը երկնքին մէջ անոնք կատարներ են։ Եղանակն բոլոր ոյժի աղքիւրներ են, հոն հորիզոնը կը մեծնայ, անհունութեան և մեծութեան խոհանքներ կ'արթինան նոգիին մէջ։ Դաշտը ընդհակառակն իսազազութեան և չափարութեան զգացումով կը տոգորէ։

Հիաներու այս խորհուրդին նշանակութիւնն ու գերը կ'երսի Յիսուսի կեանքին մէջ։ Քրիստոնէութիւն լեռներուն վրայ կը յայտաբէ և կ'իրագործէ մեր կրօնին և անոր կիսազգին Աստուածային կողմը։ Քըրիստոնէութիւնը կարելի է ըսել կը յայտաբրուի երանութեան լեռնէն, վասնզի և երանիները Տաննաբանեան կը կազմեն նոր կրօնին և թագաւորութեան։ Նոր է ձայնը որ կը հնչէ այդ բարձունքէն, արժէ քներու տախտակը յեղաշրջող աստուածային պատգամը, օրէնքին տեղ ոգեկան տասնաբանեան։ Ինչ փոյթ երան Փիզիք փոքրութիւնը, յաւիտենական արժէքներ հոն խօսուեցան։

Թարո՛ այլակերպութեան լեռը, երկրորդ գագաթն է Յիսուսի երկնայնացման, աստուածայինին մատուցումը մարդոց, աշակերտութիւնը երանի տուին այդ վայրկեանին և բնաւ չմոռցան այդ պահը։ Այլակերպութիւնը մը հրաշալի երկեոյթ մը չէ լոկ, այլ մարդուն պայծառակերպութիւնը, որըութեան գերազոյն կարելիութիւնը։ Գողգոթան, ուրիշ լեռ մը, ուր մէկ կողմէն կ'երսի մարդկութիւնը ի՞ր բոլոր ողբերգութեամբ, արեան պատկերով, և աստուածութիւնը Յարութեան հրաշալի տեսարանով։ Հիաներու վրայ տեսարանուած այս եղելութիւնները աշխարհի մէջ իրագործելի կարելութիւններու զելեցիկ հեռապատկերները կը բանան մեր աչքերուն և հոգիին։ Խոչ Համբարձումը վերջնականօրէն յաւիտենականութիւնը կը բանայ մեզի, երկինք մտնելու և յաւիտեան ապրելու ապահովութիւնը ենովքով և եղիայով մտատեսուած

Ժարդկային երազն է որ Կ'իրականանայ՝ Երկինքը այլևս իրականութիւն մըն է մեղի համար, որովհետեւ մեր Տիրոջ մարդկութիւնը կը բնակի հոն, փառաւոր որովհետեւ իր մեծութիւնն է հոն, սիրելի՝ որովհետեւ իր սէրն է հոն, սէրը որ լիցուց իր երկրային կեանքը, կարելի ըրաւ իր հաշքները և խաչին տեսարանի, և ու սէրը որ միշտ իրական պիտի ընէ իր ներկայութիւնը մեր մէջ և կարելիութիւնը մեր իրեն հետ ըլլալուն։ Ամպը որ ցսու Աւետարանի բացատրութեան ծածկեց վինքը աշխարհն, սույգ ֆասան է Անոր գոյութեան, և այդ ամպը աւելի քան լուսաւոր է իրեն հաւատութող բոլոր հոգիներուն համար։ Խոկ մէջ ինչպէս պէտք է մեր կեանքը հանդերձուի ի հաշին յաւերտեանականին, լեռան քարոզը սանցուին է այդ վերելքին սրուն վերջին սատիճանը կը հանգչի Համբարձման իրականութեան։ և Հոգիսկ աղքատութիւնը որ կուշա կ'ընէ մեր հոգիի ու մարմի աշքը աշխարհի բարիքներէն, բայց մասնաւանդ չարիքներուն դիմաց, աշեղութիւնը որ զգալ կուտայ մեզի մեր փոքրութիւնը և կարելի կ'ընէ բանալու համար զմեզ աշխարձույնին ու ստորագասին հաւասարապէս, և խաղաղութեան ճաւագայթը ունի միշտ իր հոգիին մէջ և իր աշքին զիմաց։ Համբարձումը կը սկսի խոնարհութեան զգացումէն։ Երանութեան լեռը իր խօնարհումին մէջ և հեզ հոգին իր ինքնաճանալումին մէջ աւելի բարձր են քան բոլոր բարձրութիւնները կարելի աշխարհներու։

Ամէն մարդ որ մեր աշխարհի կեանքէն կ'անցնի, պիտի ունենայ իր երանութեան չեաը, Ալլակերպութեան պահը, Պողոթան, և Համբարձումը, այսինքն իր օրէնքը, իր սրբութիւնը, իր տառապանքն ու յաթթանակը, և մուտքը իր փառքին, երկնքին մէջ։ Եւ այս բոլորը այն առեն միայն, երբ մենք ունենանք իր յաւերժական ներկայութիւնը, և երկրի վրայ կեցած կարենանք զգալ երկինքը մեր մէջ։

b. v. s.

ՎԱՍԱՐԵԼԻ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆԸ

Ուրախութիւնը Քրիստոնէութեան յատուկ հոգիվիճակ մըն է։ Ոչ թէ որովհետեւ Քրիստոնէութիւնը ինքնարեարար կը չնչէ ամէն ցաւ ՝ ցած ենք տափկա արդէն — այլ որովհետեւ ան կը տորվիցնէ մեզ տառապանքին գերը, զայն կրելու կերպը, մեղի տուով օրինակը մեր տառապագ Տիրոջ։ Տակաւին, զրական մըն է կը բերէ ան մեղի, մշտական հանդարտութեան ու արտի խաղագութեան մէջ պահելով զմէզ։ Անոր համար է որ ընդմիշտ պաշտպանաւծ ու զօրացած ենք Աստուծով՝ այսինքն անհնուրին յատակատես, բարի և փորպիլի հօր մը նոփանիով։

Անարդար ենք Աստուծոյ հանդէպ։ Զայն կը նկատենք խստագատ վերահակիչ մը, որ կը լրտեսէ մեզ, ունենալու համար հանույթը՝ առաւել կամ նուազ անգութ պատրժներ սահմանելու, մարնակրկիտ կերպով հաշուրած սակագինի մը համաձայն։ Եւ կամ, զայն կը ներկայացնենք իրեն վաճառական մը, որ անհոգորէն երկնքի երջանկութիւնը կը ծախէ մեզ, արտաքին կարգ ըլ ծէսերու փիլարէն։ Առաւետր ըլլար կարծես։ Տօւր՝ որ առնեն Այօքան կը գնարես, փիխարէն այլաքանի իրաւունք կ'ունենաս։ Եւ սակայն իրուստիւնը այս պէս չէ ամենինին։ Աստուծած ոչչ թիխապարտպանորդ մըն է, և ոչ ալ մեքենական շնորհ հարաշին մը։ Կրօնքը էսապէս պատագին բարեկամութիւն է։ Աստուծած կը սիրէ զմեզ, և իր խսնգաղատանքով, իր մշտարթուն հսկողութեամբ, իր խնամքով կը պահպանէ զմէզ։ Տերտուղիանոս սահմանել կարծած է զԱն, ըսելով։ — անչ ոք Հայր է Աստուծոյ շափու։ Ասկայն Աստուծած ինքն իսկ ըսած էր արդէն Ա. Դիրքի մէջ, թէ իր սէրը մօր մը սէրէն ալ զօրաւոր էր։ Շնորհիսկ մայր մը եթէ իր զաւակը լւէ, ես պիտի չլքեմ զձեզ երբեք։ Ու կը յիշէք մեր Տիրոջ խօսքը։ «Քանիցս անգամ կամնցայ ժողովել զձեզ շուրջ զինեւ, զոր օրինակ ժողովէ հաւ զձազս իւր ընդ թեսովք իւրովք»։ Անհուն վստահութեան բացարձակ ապահովութեան այն զգացումը զօր մանուկը ունի բազուկներուն մէջը իր մօրկան, մեծագոյն երջանկութիւնն է քրիստոնէին։